

Նութիւններով՝ Խորշած էր միշտ ցուցա-  
ժողովնենք ու կեզծ բարեպաշտութենէ,  
սրոնք տիրական յատկանիշերն էին Փա-  
րիսեցիներու այլամերժ դասակարգին.

## Ա. ԳՐԱՎԱՆ

### Ա. Ի Ե Տ Ո Ւ Մ

Մարիամ հազիւ արքունքի տարիքին հասած, Յովակիմ և Աննա նշանեցին զինքն իսկականութեաւ Յովակի, խոսաբ ու պար-  
կեցած անձ մը, Դաւիթի տեղէն, հիսոն էր  
արհեատով, Կը բնակէր Նազարէթ, որ հա-  
կառակ Գաբրիէլու նահանգի սիրութ ըլլա-  
լուն կը մար իշխալի վիճակի մէջ, ան-  
տեսուած՝ Երկրին տար տէքրէն։ Մով-  
սիսական կրօնի սկզբունքներն ու գո-  
ղափարները իւրացուցած՝ պարմանուէին  
քանիիմը օր իր ծննդաց կարօսը առնելէ  
ետք Յովակիի հետ կ'ուղեկորէր Նազարէթ։

Երջանիկ էր Յօվակի։ Սիրու կը յոր-  
դէր երանաւէտ այն զգացումով՝ զոր կ'ու-  
նենայ մարդ երր ինքզինք կը գոնէ նոր  
ու պայծառ կեսուքի մը սեմին կամ մեծ  
նպատակի առաջնորդող ճամրու մը անդր-  
րանիկ հանդրուանին, կանխոնասօբէն ա-  
մուսնացած՝ կազմած էր գողոր բայն մը,  
որ սակայն քանդուած ու տարտղնուած  
էր վաղումոմ կարուատովի իր կապակիցին։  
Երեք իր մանչ զաւակները, Յակոբ, Յօվ-  
սէս և Յովաք, մեծ սուգէն ետք մեկնած  
էին Իւրազալէմ, իրենց Հոգիները այրող  
թոխիծը հովանարիւու Տանորի շրջափա-  
կին մէջ Թորայի ուսուցանմերով։

Յօվակի մէկն էր ազնուազգի այն  
մորդերէն, սրոնք նիւթի ու փառքի ե-  
տեւէն վազելու փիտարէն, կը հասամտին  
անդհնականի ասհմանուած մասը իրենց  
հութեան պճնելու կարելի ամէն առաքիւ-

նէ լայնաբաց սրտով և համապարփակ  
ոգիով. «Զի՞ բարի կամ զի՞ վայելուէ,  
զի բնակին եղարքը ի միասին։»

Այդ ձայնը երբար դրականորէն ար-  
դիւնաւորուի, ուրախութիւն պիտի ըլլոյ-  
երկինքի մէջ, և ցնծութիւն երկրի վրայի  
Նոր նշանաբան մը պիտի շողայ Հորի-  
զոնէ հօրիզոն, ևՄարդ մարդու եղայրու։

ՆՈՐԱՅՐ ԱՐՔԵՊՈՒ

\* \* \*

Վաղ գարնան առաւտօտ մը, երբ բնու-  
թիւնը տարերային թափով մը զարթնած  
խոր ու երկարտունէն իր թմրէրէն, կը  
նորոգէր ինքզինք հանդիսագրութովը էր  
պէսպիսուն գեղեցկութիւններուն, և երբ  
գերեցմանի չուրթին հասած ծերունիներն  
իսկ կը գաղցրին մանուան մասին խորհնէլ,  
բացուեցաւ մարդկային փրկարգութեան  
առամբն առաջին արարը երբ կոյսը  
զբաղած էր յարդարումովը անշուք ու  
կիսամութ իր խուցին, յանկարծ անօ-  
րինակնու կաթնաթոյր լոյս մը շաղաց  
շորս դին ու իր գէմ գուա սպիտակա-  
զգես ու բցութե պատգամաները Ա-  
նենակալին։ Ծփոթանքի ու երկիւղի ան-  
միջական ազգեցութեան ներքեւ՝ սուր ու  
միալար ճին մը թռու կոյսին շրթներէն  
ու ինկա գետին։ Առանձնութեան պա-  
հուն ընդունած այս այցը աւելի կը շե-  
տէր իր վախը ։ Ըլլշոյն քեզ, Մարիամ,  
Տէր ընդ քեզ, բացագունչեց հրեշտակը,   
Լուսափայլ իր թեր երկրորդով կոյսին,  
ու զիր հանիլսվ զինք իր անկումէն։  
Ըօրհնեալ ես գուն կիներուն մէջն, շա-  
րունակից Գաբրիէլ հրեշտակը, ու անմի-  
ջապէս ետք ։ ԸՄ՛ վախնար, Մարիամ, ս-  
րովհնեալ շնորհ գտար Աստուծոյ մօսա։  
Երկանյին հակը ապա յայննեց պարմա-  
նուհին բռն շարժառիթը իր այցելու-  
թեան։ Մարիամ արժանացած էր Փրկչին  
մայրը ըլլալու գերագոյն պատիւին և ե-  
րանութեան։

Մարիամ կը ծփար ընդմէջ տեսիւթիք  
և իրակնութեան։ Երկիւղի զգացումը  
նահանջած էր իրմէ, զիջնով իր անզը  
խոր մտածումներու թնճուկի մը, վարու-  
նումի ու երկուութեան վիճակներէ տի-  
րապետուած։ Կարելի՞ էր մայր ըլլալ, ա-  
ռանց այր ճանչցած ըլլալոււ նեղ կոյսը  
հունաւոր իր մաքով ինչպէ՞ն ըմբռնէր  
ծրագիրն ու կերպը մարդկային փրկարգ-  
ութեան վիսրին խորհուրդին։ ՀՀոգին  
Սուրբ պիտի գայ քեզի ու Բարձրեալին

զօրութիւնը հօվանի պիտի ըլլայ վրագ»,  
աւելցուց հրեշտակագիտը, վաստակեթեան  
շեշտ մը դնենազ ձայնին մէջ: Այս խռո-  
քիրը կարգեցին վհատաքթիւնը մանկամարդ  
կոյսին սրտէն: Ու շրթները մրմջնեցին  
մեքենայօքէն: «Անաւասիկ ես Տիրոջ ա-  
զախինն եմ, Քու բաժիդիք պէս թող ըլլայ  
ինծից: Ու աւետքիրը տնիկեաւթացու

Հրեշտակի մեկնումէն ետք, Մարիսմ  
կրկին ինկառ չփոթ կացութեան մը մէջ:  
Գիտի պատմէք անշուշտ զեղլութիւնը իր  
խօսեցեալին: Ի՞նչ անդրադարձ պիտի ու-  
նենար այդ Տօնցէին վրայ: Գիտի ուզէ՞ր  
ապրէի շարունակել սոյն յարկին նաքքիւ:  
Գիտի լքէ՞ր զինը իր բատիկն: Ասկան  
ինչպէս լըստած զգաւ, երբ Տէրը խոս-  
տացած էր հնար ըլլալ տեսաբոր:

Երբ Յովսէի խանչած ու պարտասուն  
տուն կը գտնուար երեկոյեան, Մարիամ՝  
շինոս ու ամօթխած, հոգորդեց իր զողու-  
թիւնը անոր. Յովսէի անյօրիք իր նայ-  
ուածքը գտնեց Մարիամի բարութեամբ  
օծուն տչքերուն. Հոն կարդաց անմեղու-  
թիւնն ու հազանդութիւնը Տիրոջ աղա-  
խինին:

Նոյն գիշեր, վերջ տալու համար իր  
սիրաց ալեկպծող հոգածարտ զգացումնե-  
րուն, Յովսէփ որոշեց արձակել իր խօ-  
սեցեալը անազմուկ:

Սարիսամ, միւս կողմէն, իրեն վասահաւած ծանր այս բեռն ու գերը քաջադապէն կրելու ու կոտարելու համար խրախոսյա քաղել փորձեց դժբախտ այլ բացառիկ իր ժառավարդի պատճութեան հին էջերէն։ Կը յիշէր պանդուխտ իր ցկդակիցը, որ Աստուծոյ հետ խօսելու բացառիկ առանձնանշնորհումին պիտի տիրանար, ըլլալէ ետք ազատարար իր ժաղափորդին։ Ու շարքը Դատաւորներուն, որոնք իրենց առամասափոխ ոյենքուն լծորդած գերազանց զօրութիւնը Տիրոջ, մեր Անքը հանդէպ սննօցած վասահութենէն մեղի բաշխուած, մատուցեան Փղըշտացիներու անապնազօք հորապնահուն գէտ ու պարտութեան մատնեցին զանսնք։ Ու գետ նրբաժմարմին Դատիին ու նկայակազմ Գողիսաթը, ինչպէս նաև Սելիկեան իշխանութեան գէտ ճակատող Մակաբրայնի եղբայրները։

Յաջորդ գիշեր՝ երկրորդ տևսիւքն ի  
Նազարէթ։ Նոյն հրեշտակը այս անգամ  
իր պատգամը կ'ուղղէր Յօվսէփի։ «Այ  
ժախսոր քեզի տանել քու Մորիամ կինդ,  
վասնդի անոր Ներսիդին ծնածը Սուրբ  
Հոգիւն է»։

Յագսէփ ընդուռ գուրս սետուեցաւ  
անկողնէն ու կիսախուժ իր աշխերը չփե-  
լով արթնաց Մարիամն ու անդեկացաւց  
զիսք երկրորդ տեսիլքի մասին, Տեսիլքը  
փարատած էր մզգաւանջը, Քաղցր ու հիշ-  
ագին սորբուու մը կ'ունցնէր իր միսե-  
րէն, նման անոր՝ զոր կ'ունենայ մորդ  
ամէն անգամ երբ ճակատաբրին կտիմարդ  
թէ ե գուր իր ճամբէն մշունջնը վա-  
խին ու չփոթանքին, բաց պահէնով սուկի  
պատույի մը երկարող լաւնանինս առա-

Նոյն վիճակը աւելէր նաև Մարտիստ  
Դրացինքը օրինակ ամոլիխ թիրա-  
կաւառութեամբ բայց յարանուն հետա-  
քրքրութեամբ կը հետեւէին խոնարին այդ  
յորկին ներքեւ կատարուած անցուզպր-  
ձերուն. Փրկիչ մը որ պիտի սովորու-  
ուէր յոյսի մը որգութին մէջ անըմբը բա-  
նելի էր իրեն համար, մասնաւնդ որ  
Ծովսէի ոչինչով էր ուշագրոււ. Ոչ ան-  
քամ էր Սենեգուիսի մազովին, ոչ աւ կը  
պատկանէր օրինապատի Փարիսեցինքին  
դաստիարագին. Զունէր իմացական ասքը

Պարզացում ու չէր նաև բարեխար կամ մեծահարուսաւ։ Ետաերու համար բարուրանքէ անդին չէր անցներ ինչ որ կը շըջէր բերնէ բերան տասիլքներու մասին։ Իրենց աշքերուն միայն կը հաւատային անսնք ու թանձրացեալ, նիւթին չափ կարծր իրողութիւններու և մի իսուք, խորտակուած էին թեսեր իրենց հոգիին։

Յօվսէկ և Մարիամ բնաւ չէին ազգ-ըսւեր իրենց շորջը թահնքացող մանտար-բերութենէն։ Բապիկ հոգիներու ծաղրն ու քամահարանքը անգամ կը դիմաւորեին ներքանմամաւ ու քաղցր ժամանուի։ Մարգ-կային փաքրոգի ու սնսուի հաշիվներէն վեր ու հեռաւ, անսնչ տեսական խոկու-ներով ու ազօթքներով կը հանգերէցին իրենց անձերը, ըլլալու համար նիւրըն՝ կալներն ու խանմատարները Մանկացեալ Աստուածորդիին։